

արձակագիրն իշխանութեամբ վերտանի յանձնեց Յակով Փաշային, որ այս անդամ յաջողեցաւ իրադոժել իւր նորհամ բարեկարպութեան մի մասն, եւ այժմ կայսերական փառական ծանթափառ եւ ընդհանուր Տամակութեամբ զօրցացաւ՝ Նորին Վահեմութիւնը կ շարտանակի իրեն պատուեալ եւ պետութեան գգակար կերպից պարև իւր Կարեւոր պաշտօնը:

Յաշս Եւրոպացց եւս Յակիր Փաշս մէն
Հէղնակովիթիւն մը կը Հանդիսանայ Օսմաննեան
Երիտասական գործոց մասին, եւ օրինակի Հան
մար, Օսմ. Ալիք. Գրաստանան վերաբեր Հրամական
փոխառութիւններ, որ կը խոստանան նոր և աւելի
հանսնաւոր ճամարու մէջ մուծանել այս կարեւող
Հաստատութիւնը, կը արտին Յակիր Փաշայ
թէիրագրութեանց:

Ազգային շրջանակի մէջ, Ցաղկոր Փաշաւ
կըրեմն Բերպար թաղական խորհրդաց անդամ
եղած է, և նաև Եզրային Նրեւորուսական ժո-
ղովց անդամ, եւ Հանգուցեալ մեծանուն Ներ-
սէն Պատրիարքի զողով եղած է Քաղաքական
ժողովու անդամ:

4



ԹՐԱՎԿՑՈՒԹԻՒՆ

REFERENCES

Կ. Պոլիս 16/28 Հակո. 1889:

Յետ որդի կարգութեաւ աւանդուած են ի Ալիլու-
յաց հաստատեալ ապդպյին պարանաց եւ առաջքիր
դրբանց անուանքն, եւ Բախտ Վարդապետի եւ
Թաթեան երթոց յիշ առավագիթիւնը. Սահմանա-
քութիւնն է արեւելու ժողովուն, ու բան-
ականաց ապդպյին բաժ վճարելու դաշնիքն, եւ
Քւեւեիւն ձարց եկեղեցոյն շնորհեան Ցեղա-
սահման կառավարութեան կամաց առաջա-
պահութեան առաջապահութեան կամաց առաջա-

Տուշըն հանդիսի ածելի, աղուտական Ազգա տե Մաթոսի իւր վերաբառնեմեն եկեղեցի կանցնեն, սորս զայտնի ի կենաց, ժամանազ ատապանին, ուղարքաց ապերատութիւնն, յարտրեցն իւնին վիճակուր Եպիփառուսին հետ, արժանաւու Հատուուսի ի կողմէն ապդին Ազգան ժամանաքան, հանգեր գիտելէք, Ապա հետապես նորաչէն եկեղեցւոյն բացումն եւ նորագործութիւնն, տապահագործ օրինակի, Հայոցքի Առաջնորդաց եւ Արքակի պահպանաց վայ ծանոթութիւնը, Սիմին առ Արքայ, եւ առաջն Պատրիարքին Կիլիկիոյ, երես փախական փարութիւն պահին, կանաչագործիւնը, Ազգապետը, յուզմանց, բազըց, աղերատից, Հրապանակը եւ քաղաքական յարաբերութիւնը Հայոց ի Լիլանոց, Հայոցքի քահանայից սուրբոցի փարձնէք, Հայ լատինածեր, Հայ երախից, յեկեղեցւոյն մկանու սովորութիւնն, եղանակ մկանութեան, եւ հոգաբարձութեան ժողովրդեան, եղանակ շնորհաւ ենան առաջնորդաց, իւ էկուութենէ հաստատութիւնն եւ առնիկ ընդունին, անսց նախանձաւորութիւնն ապդումն իրաւունք, Եկեղեցւոյն արձամեթղնաց գրաւումն իւ մեմանձնաւ յաշփոխութեան գաղ վիշտ, Հրապանոր պատիկը յեկեղեցւոյն եւ պատամաննեն, եկեղեցւոյն նորոգ սութիւնն եւ աւերումն, ծանր պարագան, եւ անփանանին հայութիւնը, եւ լուսական քննութիւնը, բարերարաց կուպարագ, կապակը, կարսածը եւ անոնց գործածութիւնն, յատինիքը,

նաւոր պատարգագք, եւ բարեկարսութիւնըն: Խոսա-
լիկան տերթիւն են մշամատութիւնն, երից յ ե-
պամատ հարաւուծով զրաւանն, տուղանքն եւ ազա-
տութիւն կարուածոց, խնայական մատուկարարու-
թիւն: Եթենի ժամանակայ պէսունց դէպէքեր, զա-
րաքարեր մից անօնիքիւթիւնն, ինչ քաշ գիտակիւն
եւ ճառօթ ութիւն կը վորուած է Հայոց արքի ինձաւինն
վրայ, անոնց նուազութեա ու սովորութիւնն: Եթ-
քանոյն Հայոց մէջ իշխանացուն գերգառաւուն մի,
անոնց անիւնուն եւ հազարանայ ճիշդարաւութիւնն:
տեղիւն թիւք Ծի Հրամանեան ազգաստ Հմիտ վրայ:

Երկասիրութեանս Աւթերորդ Գլուխն իր
ճաշակ ծրաբեալ կապաքեմ Զեր Յազգելի Խմբա-
դրանթեան, որ բարե համեմ պատուական Տերթի
մէջ դպյան տեղ շնորհենով Հրամարակի և աւա-
տակ իւ ան:

**ՄԵՍՐԱՊ Վ. ՌԻՎՈՒՐԼԵԼՆ
Փողովրդապետ ի ՄԿՁ-Կոմիզ կ. Փասաւ:**

Հայոց Ծիկներոյց բացումն, Օժիան հանդէս
Անկախութեանի Սասագոյն բա Մնականած բաց
պարձ, Քիրոց Դասպար Բունաննա, Արքան Պաշ-
տառնի, Ծիկներոյց ճարտարապետք, այսուրձ
ին Արքուն Ճամփարաց թիմաձ, ինքեւ սիրտառան-
ույր, պատկիրաց պամաճք, նըրանիք բարաց
ափութիւնն, մատուռ, ալածառուն, զավացա-
ռուն, գրիչթիւ, Ծիկներոյց մէջ թաղէս Մնա-
կած աստանադիր:

Որպիսի՞ բերկրական առաւտա էր որ եր-
բեմն ի սկիզբն 1714 թուականին՝ Յիսուսի ջեառն

մերց սուբք Անուան եւ վայրէնութեան տանին ծագեցաւ Հայոց ի Լիվուույ. երջանիկ Ամանոր աշխմանեալ ի Նախանամութենէն, որպէս զի գորէ ի Գեր փափաքեալ տաճարն դրունքն պահն կայսէն եւ ամենայն շքեղութեամբ բացու էին ի հիացումն անեանյ ազգաց եւ բնակչաց Լիվունյի, որոնք խուռան ընթանարով ինդակից ի դասն Հայոց անպատճեն ուրաքանչեանն էւ արդեամբ, որչափ արկած եւ գժուարքի մինչք պատահած էին այս շնչքին կանգման եւ աւարտանն համար. Արդէն եղած էին պատրաստութիւնք, եւ հրաւելքն առաքեալը ամենեցոն որոնք ի յարաբերութեան էին մերազնեաց հետ. ՈՊԹի այսպիսի կրկնապատիկ տօնախմբութեան, տէրունականին ասեմ եւ Հայկականին, ներկայ գտան քաղաքին մեծամանքն, եւս եւ ի դիմաց Աւագ Դրսին Պալատականքն եւ Աւագանին: Այնշաբ ընտիր բացառութեան մէջ երեւեցաւ Ֆրոնդին Արքեպահովողան, շուրջն ուներլ իւր կանոնիկոսաց գան, ունեց Հայոց Սրբոցն Կրիփորի Լուսաւորչ Նկեղեցին, նոկ այլ արարողութիւնք, որպէս ժամանացութեանն եւ ասի հաստինական ուսա մեռուն է

կոստանդնուպոլիսից Յարութիւն և ամիկոպուսէ ։ Այլ են մանքը որ Կաւանգնեն թէ Հայածէ Եւ-
պիսկոպոսն յետոյ Հասած ըլլայ ի Լիվունյ, եւ
ոչ Յունուարի առ աշխն օրն՝ Յայն Ժամանակի
չէին պահասեր Հայ ժողովրդեան մէջ ի Լիվունյ
քաջ երդիչներ, որոնք Հրաւիրեց մեծամե-
ծաց ընափր ընծայեցն մեր Հայրենի պաշտա-
մոնքն եւ արարողութիւնը վայրէու և զանական
երգերիվ, որոնց մէջ անոնքն եւ յիշատակու-
թեան արժանին էր Տիբրաց Գաւառը Յովան-
նան՝ Նորակիւր Տիբրացին Հանդիպութիւնը
շարունակեալ աելեցն մինւել ի հօն Վստու-
ծայսպանութեան եւ Միկունիթեան ցեառն նոյն
առու ձանակո Պատասանին մասուամանին

Մկնարկութեան արարողութեան կատարեալ երգեցաւ տաղմ Այսօք յանձ հայրուն ախորդելի չէմանմէ: Այսուհետեւ Հայերն նախաճառոր հանդիսացան բարեպատրիեամբ: Գիշերացին, Առաւտեան եւ Երեխցին անմարգութեանքն անմերի կատարի, մանալով Եկեղեցւոյն գրունքն զանազան ծիս ժողովսոց, որպէս զի օր ըստ որէ անփառիր յաճախեն հոն եւ փառաքանն Առաւտեան:

Աստեն պատշաճ կը համարիմք փոքր ի շատէ եկեղեցւոյն շինուածն Նկարգդրել: Կողման Գ. ի որդի թագաժառանձն իշխանն, ոչ միայն Հայոց Նեկութեցւոց յատակադիծն եւ ճարտարապետական ձևն ինքանյօտար գծագրած էր առանձին ճարտարագէտ ըլլագութեան, այլ գտայալի մ'ալ ունեցած էր Հայոց Նեկութեցւոց, իբր արքունի մատուռն կապացից լուր պալատան հետ, որց մերձաւորութիւնն ավագի էր, որ միայն չըստ բնակարանիք զանիկայ հեկութեցիւն կը բաժնէն: Արդ տապալմամբ յիշեալ չըստ բնակարանաց կարելի էր Հաստատել պալատէն մինչեւ Նեկութեցւոց գաւթին վրայ կամրաձեւ: ուղի, որպէս զի այնու Հալորդակցութեամբ իշխանացունքն ի Խիլլոյց բնակած ժամանակին կիրակի եւ առն օրեր գիրան տուրք լոտարարքներ կարող ըլլասն ներկայանալ: Եւ աշա պատճենն որպէս ճակատ Նեկութեցւոց Հայոց ցածրացն շինցաւ մինչեւ ի բարձրութեան գաւթին, թող որ յետոյ ի գործ ջդրաւեցաւ այս առաջարկութիւնն, գուցէ նոյն թագաժառանձն քերտանաւան ճարտարագէտ իշխանն գահ չելած վարագշն վախճանելուն համար:

Ըստ գծագրութեան թագաֆառանկ իշխանին՝ յարաջ տարա և կերպեցայն շնչնաւածն Տէլ Ֆանինքարիա անուն ճարտարապետն է: Կերպեցին արդարութափ գրուագեալ է շքեղ մարմարօք եւ գեղեցիկ տանքալիք: Եկեղեցը յառաջին է միանալիք գաւիժի գորգին կարգավոր բարձրացն համարօք, պիտին իրարոտ կապահեցալ են երկամբ այս տաճկով, որոյ նմանն ունին նախկին ազատարողաց համար գաւիժն յատակն բաժանեալ է փողոցին երկը լայնաձեւ մարմարեաց երկայն աստիճանով, որոց վերջը զարդարեալ են չորս կողմողիք: Մշն կողմողիքն ի միջոց բանարու հետամուտ եղան վերջնի ժամանակներու յամին 1887 քաղաքական վարչութիւնն Ավագունյոյի: Ի ճակատ Եկեղեցեան կամացին վայր վետեղի կայ կողման շշանակի մէջ մերսոյ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչի կիսարձանն, որոյ ան արձրաբանիա է ի ձեռ օրհնութեան:

¹ Մեր յատի 1884 Հռատարակիալ իստավանական տառածական մասնակիության մասին Missione Cattoliche առաջնա լուսաբաժնի պահանջման մասին մասը ենթադրությամբ ըստ ենթադրությամբ մասը ենթադրությամբ է թե օգևած էնթադրությամբ ըստ ի ներկայությամբ էնթադրությամբ պահանջման մասը բարեկարգ է քաղաքացիության յարդի մասնակիության մասը:

Նշյան Տափուրին վրայ են սիրոց՝ եւ Հաւատող
Հրօդաւոր արձաններն ։ բոլվանդակն միա-
սպիտակ մարմարիննէ, Քարքարացի Վագրե-
ձանագործինն աշխատութեան արդինը :

Գաւթեն է Եկեղեցւոյն մուտքն, որ ուն
բարձրաշեն եւ ծաղկազարդ Ծնկովենի գռնե
գեղցիկ եւ արուեստակերտ: Ի ներքուստ դրա
վայ հայ այլ կիսարձան Արքոց Լուսաւորչին
իսկ յաջիկ և յաջկե՝ մարմարեայ մեծ աւ
ազանիք օրհնեալ զոյ՝ գեղցիկ քանդակեա
պատուանդանաց վայս: Ենիկու գողման որմանը
կը ծածկն մեծամեծ իշղանիկի պատուինիքի: ա
ջակողութեան ի մուտք եկեղեցւոյն՝ կը ներկայա
ցընէ Հայաստանեաց Եկեղեցւո Աստրի Հայրա
պետքն, պահնեն՝ Ս. Խաչակ Պարմեւ, Ա. Կեր
սէ Շնորհալի, Ս. Մեսրոպ վարդապետ եւ Ս
Գրիգ. Նարեկացի: Խակ Համակողմեան կը ներ
կայացնէ Ս. Թագէու Առաքեալն որ Սահմարկի
եւ քրծուա առջեւ զՔիփուսո քարոզվելիք կ
տապայէ զկուսու, Հայոց Թագուառն առ ի բար
րան կը լայ հրաշքէն, ունելով ա իսր ի գա
հյու եր զդուատին Արքունի Սանդուախ: Սյու
կրկին պանծենի պատեմեներն նկարուած են
չոռով Յօնակի Պոթեանի անուանի նկարչէն
անցեալ գարու մէջ:

Նկրեցին խաչաձեւ է. ունի իր վաս
բարձրաշնչն գմբէթ չըսր կամարներու վրայ յե-
ցեալ. պատմէթին վրայ կայ այլ փոքրիկ դըմ-
բէթ, գեղեցիկ լուսամիւգ, (զդր պատշաճ է ա-
նուանել փարպէի օրինակ դադ ամեն Նկրեցոյ-
նըրըն զեկութիւնի հ Հռոմեա) որոց Տարուապակի-
ւաղն Գապակիանի կոչուած եղարքնն Գմբէթ
իւր արձագանգովն եւ Ներդաշնակիւալ շաման-
ձայնութեամբ արդարեւ եղանան է, զդր ձայ-
նաւոր սրբազն պաշտամանց Ներկայ եղողներ
միայն կարող են դաստել:

Խորաններն ի սկզբան պարզ շնչեցան, եւ
հետոյն տէ փոխանակեցին նորագոյններ առաւել
գեղեցկութեամք: Արդ խաչածեւ եկեղեց-ըն
աշակորդն Խորանն ի մուտք եկեղեց-ըն՝ շնչ-
ցաւ: յամին 1718 ի խօսն Պատառաստիք Յանակի-
ման, եւ Կոբերեցաւ յանուն պարզ մերժ
գրիգորի Հռոմառործին, առ ասս խորանին թա-
ղեցաւ, յետոյ նոյն բարեկարին մարմնին: Խո-

ձախակողմանն զննեցաւ մի եւ նոյն ճարտարաւթեամբ յամին 1756, արդեամբք Խօմա բարթողիմէսոսի պետրոսին եւ Նուիրեցաւ ի պատիւ Փոխման Ս. Կոռասին, առ որով կայ թաղեալ եւ այս բարեկրամն Աղերսովիման մեծ պատկերն Ակաբեալ է Աղերսովագր Կերարոսինի պատկերահանեն. իսկ Ս. Լուսառուցինն է գործ Գաղղացից Գրանանու թիմիկրայխն Օթշաւլ կրկնին խորանը կրկնիմակն ոճով եւ արթի երակարութ թխացն սիւներոց շնչուած են, խորաններէն իւրաքանչիրն սունելց առանձին հսկայաձև մարմարեայ արձաններ, որոնք կը ներկայացնեն գիւնաւոր առաքնութիւնն, եւ են պահանջմանակագործութիւնք քննէց Պարաթթաւ անուանի արձանագործն:

Աւագ Սեղնան ազաւաղեալ շինուած մի է,
գործ 1844 տարւը: Յառաջուանք պահնչելի էր
եւ կանգնելու 1778ին տաճարանեւ, անհիննին
շրու պինկ, եւ աննոնց վրայ գերեզեալ մարդա-
նեայ սփեզդեալ ճառագայթմարդակ ճագատ,
նաևն Հռովմանցի մեւամեւ եկեղեցեաց իորսա-
նաց: Աւագ սեղնանց առջեւ մարմարաց վան-
դակ, եւ բեմ Հայոստանանց վաղելի ձեւուն,
կողմանի առ որով՝ շերտամեւ աստիճանք
դասն իշնալու համար. դասին առջեւ մարմա-
րաց վանդակ, որոյ միջավայրն պղնձակերպ
գուռն, դասին վրայ Ազա տէ Վաթօսի Խոսուու-
ժաարաց կիրան գրցուան, իրին եղեղերուն
վայց զան զան, դուռն թանհագին գործ կը
համարուի հնագէտներէն: Կոյն դրան առցեւն է
տապահ վերցիշեալ Աղային Հայ եւ լատին ար-
ձանագրութեամբ, իրեն ասպետական սաղաւ-
արտովն ոշնողցն քարերով հողացի զարդա-
րեալ: Բնմին վրայ գեւկ ի Ճախակողմն Աւագ
սեղնանց կայ տապահ ԿՊոստից Սարգու Ալբ-
ականիկոսով Մարտինու, իսկ դասին մէջ ու-
պանի Առաջնորդու անման: Այսու եկեղեցեաց
մէջ պիտի առ տեղամակ կան պիտի առ տապահք,
որոնց արձանագրութինքն մի առ մի տարբեւ կը
գննեն:

Աւագ խորանին պատկերն է Խաչելովին
Տեղան. մենք ծդ Գիշոյն մէջ Աւագ սեղանոյն
կամ խորանին Նորոգով թէեն վայ Չանօթու-
թիւններ աւոյ սոխուոած ըլլազով, պաշաճ՝
կը Համարիմք Հնաւանիւն Եղին Հրաշագործ
Ս. Խաչելովին Եան կարերո տեղիկով թիւն-
ներ: Թէէ Սուրբ Խաչելովիւն եւ թէէ Սուրբ
Աստուածածին պատկերն քօղզվ ծածեալ կը
ման միշտ, եւ սոլորութիւն է վերացուցնել
քօղին, երբ Հաւատացեալը կը դիմէն ուսիսիք:

բերելով մոնղէնս առ ի լուցանել առաջի Ա-
խաչին վեց մոն, իսկ Տիրամօք առջեն չըստ, եւ
պատկերից պայտէն բաց կը միան մինչեւ յերեկոյ:

Յատակ Նկեղեց-ըն որպէս նաեւ Աւան-
դատանն եւ Գամեին, առ հասարակ մարմարա-
պատ են, աշխաղովմ կայ գուռն եւ ուտ փոքրիկ
Մատրան, որ եւ առանձին խորանին զրայ գե-
տեղեալ է Ա. Սատուածանի հրաշագործ պատ-
կին, որ եւ կը կազմէ Ցիրուոյ Նորուոյ: Մա-
տրան մեջ կայ գուռն մի, որ կը հանէ ի վի-
տելու Բանին փողոց: Զախարովդն եկեղեց-ըն է
գուռն Աւանդատան. Աւանդատան մեջ են կրո-
կին սենեակք, մին զանգակատուն, որ առ որ-
մով կայ բարերար Ըզդ տէ Մաթուսին Հիշատակ
լասիմակիր արձանագրութիւնն. իսկ մին սե-
նեակն է Դիանատուն, որ եւ կը պահուն ձեռա-
գիքը եւ եկեղեց-ըն վաւերական գործ պատճէնք:

Գեղեցիքացն զանգակատուն ումի չըստ
այլեւայլ մեծութեամբ զանգակներ, որ շատ
ախորժեին ներգանակութեամբ կը հնչնի: Թէ
զանգակատանն եւ թէ եկեղեց-ըն գորէմն Լի-
քոնյոյի զարդ են, և կը կայ Հայոց գորէմին նման
գեղեցիք պլ գորէմ, ըստ վկանեց ամէն պյո-
ւելուաց: Զմոննանկ օրհնեալ ջոյ երկու աւա-
զններն, մին աւանդատան դրան առջենն, եւ
մին մատրան դրան, զրա կը բառնան ձեռք
կրկնի քանդակեալ հրեշտակներ, Աւարտելոյ
մեր ներագրագրութիւնն, յաւելուք ծանծաննեն,
որ եկեղեց-ըն շորջն կը պատեն բարձրացն
աներ. յառաջակողմ եկեղեց-ըն կը կոչորի Վի-
տելու Մոդեռն, աշխաղովմ Ալ- Վի- Վիտելու: իսկ
ձախակողմ Ալ- Վի- Վիտելու:

Ահաւասիկ Եկեղեց-ըն Տապանագրաց ո-
րինակն:

Տաղաւարահ Սարսփես Սարդոս Առքափակուոսու
նսալուն:

Սոփես ԱՐՃԱ ՄԱՐԴՔՅ ԿԱԶԱՏ-
ՇԵՐՎԱՆԻ ՐԱԿԻՐԸ ԵԶՋԱԿ ԱՆՁԱՌ
ԱՐՔՈՒՆ ՔԱՐՈԶ ԵԱՎԱՐ ՊԱՐՈԶ ՀԱՄ-
ՆԵՐՀՈՒՆ ԵԶՋԱՐ ԻՄԱՍՍ ՊԱՏՐԱՍ
ՐԱԲՈՒՆ ՊԱՐԵՐԵ ԿԱՅԱՍԱ ԵՄՈՔ
ՈՐՊԵՍ ԻԿԵԵՍՆ ԵՐՄԱՆՐ ԴԱՍՈՒ-
Ք ԳԵՐԱԾ ՍԱՏԱՐ ՍԵՐԵՒ ՈՂՈՔ
ԻԵՄՈՔ ՄՐԵԱՆ ԱԶՋԱՒ ՎԱՐՈՒՔ
Ի ՄԱԴ ՌԱՆԴԱՆ ՌԱՊԵ ԿԱՍԵԱԸ
ՀԱՄԱՏ ՊԱՑ-ԾԱՐ ԻՐՄԱՑ ԵՐԴԱՆԱԸ
ՍԱՐԱՍ ՊՐԻՒՈՑ ՈՂՎԱԹՅ ԱՐԲԵԱԸ
ԱԼ-ԻՐ ՍՊԱՒԵԱԸ ԵԱՅ ԵԱՐԿ ՆԲԱՆԵԱԸ
ՅԱՄԻ ՏԵԱՄԻ ԲԵԱՄ ԲԵԱՄ Ի ՍԵՐ-
ՅՈՐ ԵՐՄԱՆԵԱԸ ԵՐՄԱՆՐ ԿԱՏԱՐԱԿԻՆ
ՀԱՆԵԱՄ Ի ՏԵՐ ՅԱՄ ՏԵԱՄ 1746
ՅԱՄԻՆ ՄԱՐՏԻ 31 Ի ԼԱՎՈՒՆՈՅ

ՅՈՎԱՆՆԻՆ ՆԱՐԴԻ ՊԱՇԱԾՈՆԵԱԸ ԲԱՆԻՆ
ՅՈՐԻՆԵԱԸ Ա.ԵՐԻՆ ՅԱՐԳԱՆՆ ԻՒՐ ՊԵՏԻՆ

ՏԱՊԱՆԱԳՐԻ ՅՈՎԱՆՆԻՆ ՔԱՀԱՆԱՑԻ ԺԱԾԵԱ

Է

ԱՅՍ է ՏԱՊԱՆ ՀԱՆԴԱՑԵԱԸԱՆ
ԹԱԳԼ-ՁԵՑԻՈՑ ՊԱԼՏԱՍԱՐԻ ՈՐԴԻ-
ՑԻ ՅՈՎԱՆՆԻՆԻ ՔԱՀԱՆԱՑԻ ԹԱԾԱՐ
ԵՐ ԶԱՊԱՐԵԱԼ ՍՄԵՆԱՑԻ ՅՈՒ-
ՔԻՆԻ ԱՄԱ-ՁԻՆ ԱՐԱ-ՁՈՐԴ
ԵԱ ԽՈՎԱՆԱԿԱՆԱՑ ՅԱՑԱՐԻ ԱՅՍ
ՈՐ ՓՈԽԱ-ԵՑԱ Ի ՄԵՀԱ-ՈՒԱՆԵ Ի ԿԵՆԱ
Ի ԹՈՒԱԿԱՆԻ ՀԱՑԻՑ Ի-ՁԱՆ ՅՈՒՆԻ Է
ԻԿ ՅԱՄԻ ՀԱՑԱԿԻ ԻՐՈՒՑ ԵՕՐԱՆԱՑՈՒՐԻ
ՏԱՊԱՆԱԳՐԻ ՄԱՆՎՈՒ ՎԱՐԴԱ-ԱՐԾԻ ԽԱԶՈՒԱՐԾԱ

Է

ԱՅՍ է ՏԱՊԱՆ ՀԱՆԴԱՑԵԱԸԱՆ
ԲԱՆ-ԲՐԵՒԹԻՑ ՍԵՆ-ՖՈՎԱ ՎՐԴ-ԴՐԻ ԽԱ-
ԶՈՒԱՐԻ ԵՎ ԵՎՐՈՊՐԴ ԱՌԱ-ՁՈՐԴ
ԳԵՂԵՑԻԱԾԵՆ ՏԱԶԱՐԻ ԱՅՍ ԱԶԳԻ ՀԱՑՈՑ
ԱՄՄ ՔԱՊԱ-ԱՌԻ ԵԱ ԵՐԿՈՒ
ՅԵՄԻ ՏԵԱՄԻ ԲԵԱՄ Ի ՄԱՐՏԻ Ի Կ
ԻԿ ՄՄԱՑ ՀԱՐԻՒՐ ԵԱ ԵՐԿՈՒ

ՏԱՊԱՆԱԳՐԻ ԽՈՆԱՑԻՈ ՔԱՀԱՆԱՑԻ ԶԱՀԱԹԵԱԸ
ԱՅՍ է ՏԱՊԱՆ ՀԱՆԴԱՑԵԱԸԱՆ
ՁՈՒ-ՁԵՑԻՑ ԵՒՐ ԻԴՆԵՑՏՈՒՆԻ
(ՄԱՀՏԵԱՆԻ) ՀԱՎԱՐԵԵՆԵՑ
ՄՊԱՍԱՐՈՐ ՍՈՒՐԲ ՏԵԱՄ Ի ԳՈՐԾ ՏԵԱՄՈՒ
ՅԵՄԻ ՏԵԱՄԻ ԲԵԱՄ Ի ՀԱՑԱԿԻ Կ

ՏԱՊԱՆԱԳՐԻ ՅԵԱԼՈՒ ԱՌՈՒՆ ՔԱՀԱՆԱՑԻ

ԱՅՍ է ՀԱՐԻՄ
ԵՒՐ ԱՆՏՈՎԱԿ ՁՈՒՎԱԴԱՑԵՑԻ
ՈՐԴԻ ՄՈՎԱԿԻՍԻ
ՀԱՆԵԱՄԱՆ Ի ՏԵՐ
ՈԶԳԻ ՆՈՑԵՄՐԻՐ ԺԹ

ՏԱՊԱՆԱԳՐԻ ՏԵՐԱՑՈՐԾ ՅՈՎԱՆՆԻՆ ՔԱՀԱՆԱՑԻ

ԱՅՍ է ՏԱՊԱՆ ՀԱՆԴԱՑԵԱԸԱՆ
ԴԱՀՏԵՑԻՑ ԳԱՊԱՐԻ ՈՐԴԻ-
ՑԻ ՅՈՎԱՆՆԻՆ ՈՐ ՀԱՆԴԵՐԻ Ի ԳՐԱՏԱՆ
ԱՐՄԱՑ ՈՒԹՄԱԾՍԵՆԻ ԵԱ ԱՒԵԼԻ
ՔԱՆՉԱ ԱԱ ԵՐԳԵ-ԱՑ ՔՎԴ-ՑՐԱՆՈՒԿ-
ՀԱՑԵՆԻ ԺԱՄԵՐԴՈՒԹԵԱԸ
ԵԱ ԴՊՐՈՒԹԵԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԿԻՆ
ՀԱՆԵԱՄ Ի ՏԵՐ ՅԱՄ ՏԵԱՄ 1746
ՅԱՄԻՆ ՄԱՐՏԻ 31 Ի ԼԱՎՈՒՆՈՅ

ՏԱՊԱՆԱԳՐԻ ՊԱՐՄ ԱՀԱ ՏՀ ՄԱԹՈՒ
ԱԱՑՈՒԱՄՏՐԱՑ

Է

ԱՅՍ է ԴԱՎՐԱՐԱՆ
ԹԱՎՎԵՑԻՈՑ ՊԱՐՄ ԱԴԱՑԻ
[ՀՀԵՆԱՑ
Ի ԶԱՐՄԻ Ի-ԾԱԿԱՆԱՑ ԾԱՎԱՆԱՑ ՕՎԱԾԱ-
ՔԵՂԵՑԻԱԾԵՆ ՏԱԶԱՐԻ ԿԱՊՈՒ-ՑՈՐԴ
ՈՐ ՓՈԽԱ-ԵՑԱ Ի ՄԵՀԱ-ՈՒԱՆԵ Ի ԿԵՆԱ
Ի ԹՈՒԱԿԱՆԻ ՀԱՑԻՑ Ի-ՁԱՆ ԲԵԱՄ Կ ՍԵՐ-
ՅՈՐ ԵՐՄԱՆԵԱԸ ԵՐՄԱՆՐ ԿԱՏԱՐԱԿԻՆ
ՅԱՆԵԱՄ Ի ՏԵՐ ՅԱՄ ՏԵԱՄ 1746. Կ
ՅԵՄԻ ՀԱՑԱԿԻ ԻՐՈՒՑ ՀԴ.

ՏԱՊԱՆԱԳԻՐ ԽՕՏԱ ԱԼՀՔՅԱՆԻ ԵԿԱՌՈՒԹՅԱՆՈՅ
ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ԲԱՆԵՊԱՇՏ
ԵԿԱՌՈՒԾՑԻ ԱԼԵՔՑԱՆՆ
ՈՐ ՄԻԱՀ ԵՎԱԾ Ի ՅԱՅԻ ՏԵՎԴ
ԵՎՆ ՎԱԼԽԱՑՄ Ի ԻՐՈՅ ԿԵՆԵ
ՍՍ ԿՏԱԿԵՑՄ ՊԱՏԱՐԱԴԻ
ՕՐ ԸԱՏ ՕՐԻ ՀՐԱՎԱԿԵԼԻ

ՈՐ ԵՒ ԵՎԵԼ ԸԱՏ ԿԵՆԵԿ
ԵՒ ՀԱԱՊԳԱԶ ԱԱՏ ՀՌ-ՀԱԿԻ
ԹՈՒԻՆ ՀԱԶԱՐ ԵՈԹՆ ՀԱՐԻՏԻՐ
ԵՒ ԵՐԵՍՈՒՆԻ Ի ՄԻ ԱՄԻ
ՀՈԽԵՄՐԵՐԻ ՏԱՄ ԵՒ ԽԵՆ
ՀԱՆԳԵԱՄ ԽԱՄԱՑ ՏԵՍՈՒՆ ԵԽՈՒՆ
ՈՐ ԷՐ ԱՄԱՑ ԹՈՒՈՑ ԵՒՍԵՆ

ՏԱՊԱՆԱԳԻՐ ՄՆԱՄԾԱԸ ՆՆՔԾԵՆՈՅ ԹԵՆԵՆԾՑԻՆՈՅ
ԹԱՅՆԼՈՅ

ԱՆԵՐԻ ՆԱՋԱՐ ՊՐԴԻ ՄՊՐԱՄԻՆԻ ՆՄՅ. Ի. Ե.
ՌԱՀԿԱ. (ԱՆԻ ՔԱՂԴԱԿԻՆ ՀԱԲԻՌ ԳՐԱՆ ԳՐՈՉԱՆ).
ԴԱՄԱՍԿԵՐԻ ԽՈՀԱ Պէ՛ ՊՐԴԻ ՊՐԱՄԱՐԻ
ՆՄՅԵՄ. ԺԹ. ԽԱՇԿԻ. (ինիքն կրկն առիւծք
Բ. Օ.):

ՀԱՄԱՏԱՆԳԻ Նշիա ՊՐԴԻ ՄԱՆՈՒԿԻՆ Ապրիլ
Գ. ԽԱՇՄԵ. (ինիքն ասպետական, խաչ մի եւ
երեք աստեղք տանեղը):

ԱՄԵՆԵՐԻ ՅՈՎՀԱՆՆԵՍ ՆԱՋԱՐԵԱՆ ՊՐԴԻ ՂԱ-
ՂԱՐԱՅ ՄԱՐԻ 22. 1760. (ինիքն ասպետական
որ է սաղաւարտ եւ երեք աստեղք):

ՔՊԼԱՋԵՐԻ ՄԱԿԱՐ ՊՐԴԻ ՏՀԱՐՍԻԱՆԻ ԱԿ-
ՐԻ Ա. ԽԱՇՄ. (ինիքն ասպետական երեքլինեան
առիւծք, երեք աստեղք եւ երեք կրտակք):

ԱՆԵՐԻ ՄԱՐԴԱՐ ՊՐԴԻ ՍԱՓԱՐԻՆ Ժ. ՅԱ-
ՆՈՒԱՐ ԽՃԱՆԶ.

Տիգրանիսկերացի Աստուածատուր ՊՐԴԻ
ՄԱՀԱՆԻ ԿԻՐԱԿԻՆ ԻՒ ՅՈՆՈՒԱՐ ԽՃԱՆԶ.
Բաղդատացի ՀՄԻՐԱՅ ՊՐԴԻ ՄԻՄԱՐԻՆ ԻԱ.
ԴԵԿՈՆԵՐԵՐ ԽՃԱԿԻ.

ԶԲՈՒՆԻՖԱԳԻ ԱՆԵԽԻ ԸՆԿՐԵԱՆ 1770.

ԱՄԵՆԵՐԻ ԳԱՐԲԻՐԵԼ ՅԱՊՈՒԹԻՒՆԵԱՆ ԽՃԱՆԶ.
Բաժտամկացի ՀԱյրապետ ՄԵԼԻՔՆԵԱՆ 3
ՄԱՐԻ 1771.

ԱԳՊՈՎԵՐԻ ՄԿՐԱՔԻ ՊՐԴԻ ՄԻՄՈՎՔԻ Ժ. ԱԵՎ-
ՄԵՐԵՐ ԽՃԱԿԻ.

ՔՊԼԱՋԵՐԻ ՄԱԿԱՐ ԾՈԳԵՆՈՐ ՊՐԴԻ ՀԱյ-
ՐԱՎԵԹԻՆ Զ. Ապրիլ ԽՃԱՆԶ.

ՔՊԼԱՋԵՐԻ ԱՆՔՐԱՄԴՐ ՊՐԴԻ ԿԱՐԱՎԵՄԻՆ
Գ. ՅՈՆՈՒԱՐ ԽՃԱՆԶ.

ՔՊԼԱՋԵՐԻ ԳՐԱՎԱՐ ՊՐԴԻ ՆԱՋԱՐԵԹԻՆ
ԻԹ ՅՈՎՀԻ ԽՃԱՆԶ.

ՂԱՓԱՆԳԻ ՄԱՀԱՆԻ ՊՈՂԱՆ ՊՐԴԻ ԱՆԱՋԱ-
ՂԱԿ ՄԱՄՈՒՐԻՆ Ժ. ՅՈՎՀԻ ԽՃԱՆԶ.

ՂԱՓԱՆԳԻ ՄԻԿԻՄԱՐ ՊՐԴԻ Տէր Աստուածա-
ՄՐՈՅ ԻՎ ՄԱՐՏ ԽՃԱՆԶ.

ՔՊԼԱՋԵՐԻ ՂԱՂԱՐ ՍԱՓԱՐ ՊՐԴԻ ՍԵԹԻՆ
Է ՕԳ ԱՍՏԱ ԽՃԱՆԶ.
ՎԱՆԵՐԻ ՅՈՎՀԱՆՆԵՍ ՆԱՋԱՐԵԹԱՆ 8 ԴԵԿ-
ՄԵՐԵՐ 1726.

ԴԱՄԱՍԿԵՐԻ ՊԱՂՄԱՍԱՐ ՅՈՎՀԱԿԻՄԱՆ 30
ՆՍՅԱՄԵՐ 1714.

ՔՊԼԱՋԵՐԻ ԽօՃԱ ՄԱՐԴԱՐ ՃԻՄԱՐԻԱՆ 12
ՍԵՎՈՒՄԵՐ 1701.

ՔՊԼԱՋԵՐԻ ԽօՃԱ ՅՈՎՀԱԿԻ ՊՐԴԻ ԱՆՈՒՆ
30 ՆՍՅԱՄԵՐ 1715.

Ապրօ ԵԲՀԵԿԻ ՊՐԴԻ ՄԱԲԻԱՆԻ Դ. Ապրիլ
ԽՃԱՆԶ.

ԱՄԱՆ ՄԿՐԵԱՆ 21 ՍԵՎՈՒՄԵՐ 1715.

ՊԵՏՐՈՎ ՊՈՂԱՆԵԱՆ 1 ՅՈՎՀԻ 1749.

ԱՆԱՆ ՊՈՂԱՆԵԱՆ 16 Ապրիլ 1749.

ԴԱՄՈՎԱՐ ՊՐԴԻ ՄԱՀԱՆԻ ՊՈՂԱՐ 21 ՅՈՒ-
ՆԻ 1703.

ՄԱՆՈՒԵԼ Տէր 16 Ապրիլ 1706.

ԳԱՐԲԻԷԼ ՊՐԴԻ ՍԱՂՎԱԹՈՒԻ 1760.

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՆԱՋԱՐԵԹԱՆ 11 Ապրիլ 1760.

ՄԱՐԴԻԱՄ ԿԱՄԱՐԻՆ ՍԱԽՄԵՆԻ ԴՊՈՒՄԱՐ
ՄԱՐԴԻՆԻ ՅԱԿՈՐԵԱՆ 1770:

ԸՆՍ ՎՎՈՅԵԼ ԺԻՄԱՏԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԻՋ՝
ԿԱՆ ՆԱՅԵ ՀԵՏԵԼԵՎ ՄԱՎԱՆՔ ԵԲԿԵՂԵՑԵՂՆ,
ՊՐԴ ՀԵՎՐ ՀԿԱՆ ԱՅՈՐ:

ԲԱՂՄԱՆՈՒՅ ՄԱՆԱ ՊՐԴԻ ԸՆԱՐ ԱՂՋԻ 18
ՀՈԿԻՄԵՐ 1715.

ՔՊԼԱՋԵՐԻ ԲԻՐԱԳԱՆ ՊՐԴԻ ԳՐԻՒԴԻ ՄԻՐ-
ԱՆ 18 Ապրիլ 1717.

ՅՈՎՀ. ՊՐԴԻ ԼԱՐԱՆԻ 3 ՍԵՎՈՒՄԵՐ 1717.

ԴԱՄԱՆԳԻ ԹՈՎՄԱՆ ՊՐԴԻ ԱՄԻՐԻ 3 ՕԳ-
ՄՈՒ 1719.

ԿԱՊՈԱՆԴՈՒԱՊՈՎԵՐԻ ԱՍՈՒԱՅԱՍՈՒՐ ՍԱ-
ՓԱՐ 1 ԴԵԿՈՆԵՐ 1719.

ԶԲՈՒՆԱԿԻ ԱՄԵՎԱՆ ՆԱՋԱՐԵԹ 24 ՓԵ-
ՄՐՈՒԱՐ 1720.

ԱՆՄՐԻ ՊՐԴԻ ԿԱՐՈՂՄԻ ԱՍՈՒԱՅԱՍՈՒՐ 28
ՅՈՆՈՒԱՐ 1720.

ԱՂԵԲԱՆԴԻ ՊՐԴԻ ԱՍՈՒԱՅԱՍՈՒՐ 26 ՅՈՒ-
ՆԻ 1720.

ՍԱՆԻՖԱՆ ԲԱՆԻՔԻ ՊՐԴԻ ՊԵՄՐՈՒԻ ՊՈՂ-
ԱՆԵԱՆ 9 Ապրիլ 1721.

ՔՊԼԱՋԵՐԻ ԱՄԱՆ ՄԱՐԴԱՐ 3 ՓԵՄՐ. 1722.

ՎԱՆԳԻ ՅՈՎՀԱՆՆԵՍ ՊՐԴԻ ՆԱՋԱՐԱՅ 8 ԴԵԿ-
ՄԵՐ 1724:

ՀԱՅՈՒՅ